

# ԳՐԱԿԱՆ

## ԱՆԿԱՊ ԽՈՂԵՐ

ՄԵՆՔ — Չորս տասներէ բաղկացած միավանկ բառ մը, որուն մեր հագցուցած իմաստէն ու նշանակութենէն կախեալ է սակայն մեր նկարագիրն ու հայեցակէտը հանդէպ կեանքը յուզող, կեանքին էստարբը կազմող հարցերուն:

«ՄԵՆՔ նահատակ չուներք», ըսած էր Ապրիլ 24ին սինիքարաբ այլասերած հայ մը, երբ կը հրաւիրուէր մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերու յիշատակը յարգելու կոչուած հաւաքոյթի մը: «ՄԵՆՔ» ըսելով միայն իր անձը, իր ճշմարիտ եւ անկեղծ ողորմելի մարդերու դասակարգէն տիպար մը սա անաբարկոյս, որուն համար աշխարհը կը սկսի ու կը վերջանայ իրմով, շինձմէ ետք ջրհեղեղ յայտարարող Ֆրանսայի վերջին արքային նման: Որ իր անձէն զատ ոչ ոք կը սիրէ և ո՛չ ոքի վիճակով կը հետաքրքրուի, և որ երջանկութիւնը գտած ըլլալ կը կարծէ երբ հեռու է առողջական և նիւթական մտահոգութիւններէ:

Կայ ուրիշ դասակարգ մը մարդերու, որ մեծի իմաստը քիչ մը կ'ընդարձակէ, անկէ ներս աւնելու համար քանի մը հոգիներ հաշուող անգամները իր ընտանիքին կամ մերձաւոր պարագաներուն:

Կայ տարբեր դասակարգ մը մարդերու, քիչ մը ևս ընդարձակող իմաստը փոքր այս բառին, ընդգրկելու համար իրենց պատկանած կազմակերպութիւնը կամ համայնքը միայն: Ինչ որ գոյութիւն ունի անոնցմէ դուրս՝ ապարժէք է և չ'արժեք հետաքրքրուիլ անոնցով: Ազգայնամուլ կոչուածներն են ստոնք, արուեստական պատուարներ կանգնող իրենց և տարբեր ազգութիւններու պատկանող մարդերու խմբաւորումներուն միջև: Ցեղապաշտութեամբ, ծայրայեղ օսկի-ցիզմով ախտավարակ գաղափարաբանութիւններ ծնունդն են այս տիպի մարդոց

ուղեղներուն, գաղափարաբանութիւններ՝ որոնք տակաւին իր աւարտէն հեռու մեր գարուն տասը տարիները ներկեցին աշխարհակործան գուպարներու ծուխով ու հրդեհով, աշխարհի ամենէն քաղաքակիրթ երկրամասի սրտէն իսկ հոսեցնելով արեան սղխահոս գետակներ:

Գոյութիւն ունի նաև քիչ մը աւելի լայնամիտ դասը մարդերու, իրենց դասանած կրօնքին (դասանական պատուարներու անտեսումովը երբեմն) հետևորդները ևս ընդունելու համար այդ բառի ետին: Տարբեր կրօնքի հետևող խմբաւորումներու պատահած աղէտներ զիրենք անտարբեր թողելէն զատ երբեմն գոհունակութեան սմեղուկ զգացումով կը գոհացնեն իրենց սրտերը: Մինչ այս վերջիններուն տրանսպարած ամէն յայտող ու գրական արարք՝ նախանձի այբող զգացումներով կը մորկէ դժուած իրենց հոգին: Ասոնք ալ համամարդկային եղբայրութեան գաղափարին անհաշտ մարդեր են, հոգ չէ թէ ոչ իրենց սեփական պատեանին մէջ ամփոփուած:

Ու վերջապէս կայ փաղանգը (առանց վարանումի չէ որ ընդարձակ տարողութիւն ունեցող սա բառը կը յանձնեմ թուղթին) մարդ կոչուածը իր արժանավայել շարժութեան վրայ բռնող, վէտ այդ կոչումին իրովին արժանի էակներու, համայն մարդկութիւնը տեսնող փոքրամարմին այդ բառին մէջէն: Բոլոր ազգերու ու ժողովուրդներու մէջ կարելի է համադրել անոնց, գիտութեան ու օժան հաճոյքներու միայն հաւատացող, անոնց ետեւէն վազող ճիւղաբարձ մտքոյններու անազնութեանէն ժառանգող սա դարուն: Որոնց համար մեծը մարդկութիւնն է ամբողջ, այլազանութեամբ իր գոյներուն ու ցեղերուն: Որոնք չեն կրնար չբերկրիլ ի լուր աշխարհի խուլ ու հեռաւոր մէկ անկիւնէն եկած ուրախ պատահարի մը, և չվշտանալ՝ անձանթ թերկրի մը աննշտն մէկ ուռանին մէջ իսկ պատահած արկածի մը կամ մարդկային զոհեր խլող բնութեան աղէտի մը հաշուոյն: Որոնք պատրաստ են զոհելու և մինչև իսկ զոհուելու, անիրաւուած ժողովուրդի մը անտեսուած դատին պաշտպանութեան ի

# ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

## ԿՈՍՐՈՒԿ ԹԱՂԻ ԳՊՐԱՏՈՒՆԸ

ԺԷ. Դարու առաջին ջառարդին փայլուն շրջան մը կը բուրբէր կ. Գուլոս կամբուկ Թաղի Ս. Նիկողայոս Եկեղեցիին Դպրատանը, էտրիսէի գրան ծառ գանձուող այդ եկեղեցիին Վէտն Յաւանդաց էր և կէտն մեր Հայոց աղդին ի հնուց հետէ՝.

— Ժամ., Գր. Դարանաղեցի, էջ 185:

Այդանոց մեծ գործունէութիւն կը ցուցնէին ժառանգորարար գրիչներն ու ծաղկողները, որոնցմէ ժամանակագրական կարգով կը յիշենք շարք մը՝ հանդերձ իրենց գործերով:

Ա. — Գոգոս Երէց, օրինակած է Մաշտոց մը՝ 1603ին: Ստացող՝ Կոճայ Մինաս. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա. Հատար, Թիւ 121. Կրկնուած է Թիւ 132:

Բ. — Սեփանոս Երէց Թախաթցի, օրդի Սարգսի, 1603ին ամբողջացուցած է

խնդիր, իրենց լաւագոյնը արամադրելու մարդկային ցեղի բարօրութեան նպաստող գիւտի մը յաջողութեան և իրենց հանգիստն ու երջանկութիւնը կ'որոնեն իրենց եղբայրներուն — և կամ՝ մարդկային արարած մը զոր իրենց եղբայրը չնկատեն — հանդիստին ու երջանկութեան մէջ, զուգահեռական մը քաշելով իրենց ճշդիճ Եսին և մարդկային մեծ ընտանիքի համայնական շահերուն միջև, իրենց վտիտ օրտին արոփը ներդաշնակող մարդկութեան մեծ օրտին առաջ շարժին հետ:

Ասոնք են կեանքին համ առողջ, Լեւրան Քարոզին մէջ ճաշխարհի աղը՝ կոչուած մարդերը: Մեր հանապազօրնայ աղօթքը պէտք է ըլլայ որ Տէրը անպակաս ընէ զանոնք երկրպագունքի երեսէն, որովհետև անոնց անհետացումը համազօր պիտի ըլլայ մարդկային կեանքի՛ն ալ անհետացումին՝ գեղահարաշ այս մոլորակէն:

(Շար.՝ 4)

Գ. ԶԱՐՏԱՐ

Շարակնոց մը, որ կրտս մնացած էր իր եղբոր՝ Յակոբ Երէցի մահով (1601). — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 154:

Գ. — Առաքել Բարեբրդցի, Գրիչ, աշակերտ Հիդանցի տէր Մարտիրոսի, և սուսուցիչ Գաղուանս գրչի. 1608-1617ին օրինակած է.

1. — Տոնացոյց, 1608ին, Վիսնդարոյ տէր Աստուածատուր քահանայինն. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 331:

2. — Մեկնութիւն Քերականի՝ Վարդանայ Վարդապետի, 1614ին. — Ն. Արսէնց, Ար. Դրոն. Քերականի, էջ XIV-XV:

3. — Մեկնութիւն Գատարագի, 1617ին, Եխատարի օրդի Յակոբ Արեղայի համար. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 831:

Դ. — Միքայէլ Թախաթցի, Գրիչ, 1609ին օրինակած է,

1. — Մաշտոց, Վիսնդարոյ տէր Միքայէլինն. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 424:

2. — Աւետարան, Մաղկոց՝ Ղազար Քահանայ. Վիսնդարոյ Մինաս Վարդապետին Թէոդուպօլսեցոյ. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 439:

Ե. — Սրապիոն Գրիչ 1615ին օրինակած է Աւետարան մը. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 728:

Զ. — Գաղուանս Գրիչ, աշակերտ Բարեբրդցի Առաքել Գրիչի, 1615ին օրինակած է Աւետարան մը, Վիսնդարոյ բարձրի և հեղահոգի Խարայէլ քահանայինն. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 747: Զեռ. Արմաշի, Թիւ 223:

Է. — Սիմէոն Դպիր Լեհուցի 1615-1618ին օրինակած է.

1. — Շարակնոց, 1615ին, Կամախեցի Յովնանէտ քահանայի ցանկութեամբ. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., էջ 746:

2. — Գրքը Առաքեց Սողոմոնի, Էն., 1618ին, Վիսնդարոյ տէր Յակոբի, հեղահոգի ... կուսակրոն տէր Յովսէփ ... կրտսուորինն. — Յիշա. ԺԷ. Դարի, Ա., Թիւ 883: Զեռ. Նոր Զուղայի, Թիւ 7 (Մատուցք Աստուածաշնչի):

Ը. — Գեորգոս Գրիչ օրինակած է Մեկնութիւն Քերականութեան՝ Վարդան Վարդապետի, 1616ին, Վիսնդարոյ բարձրի և հեղահոգի և ընթերցատէր տէր Սահակ